

**ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ, ՆՇՈՒՄՆԵՐ,  
ՎԻՃԱՐԿՈՒՄՆԵՐ**

**COMMUNICATIONS, NOTES  
ET DISCUSSIONS**



ԳՐՈՑ ԳԻՒՏԻ ՔՈՒԱԿԱՆԸ ԵՒ ՎՌԱՄՇԱՊՈՒՅ  
ՉԱՅՈՑ ՔԱԳԱՒՈՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ

«Հանդէս Ամսօրեայ»ի 1983 տարուան 7-12 թիւին մէջ Յրգ. բա- նասէր Մարտիրոս Մինասեան ստորագրած է «Կորիւնի գրքի աւս եր- կուս եւ վերջաբանը» վերնագրով յօդուած մը, ուր յետ արձագանգ հանդիսանալու հարցեան բանասէր պատմաբան Բագրատ Ուրուբաբ- հանի՝ Սովետական Հայաստան ամսագրին մէջ՝ հրատարակած «Հա- յոց գրքերի գիւտի տարեթիւը 393ին է, հանրամատչելի յօդուածին», ինքն ալ իր կարգին երկու հատուածներ Կորիւնի բնագրէն դուրս կը հանէ իբրեւ եկամուտ տարրեր, որոնք անցեալին՝ առիթ եւ հիմ ըն- ձեռած են Գրոց գիւտի թուականը 406ին կամ անոր մօտիկ թուա- կանի մը զետեղելու:

Յարգ. բանասէր Բագրատ Ուրուբաբեան ալ Կորիւնի գրքին վեր- ջաբանը անհարազատ համարելով՝ յետ հերքելու անոր տուեալները, Գրոց գիւտի տարեթիւը 393ի իջեցնելու համար՝ հիմ կ'առնէ Վուամ- շապուհ թագաւորին վեցերորդ տարին, յիշուած՝ Կորիւնի պատմու- թեան մէջ, եւ Վուամշապուհի թագաւորութեան դահ բարձրանալուն թուականը կ'որոշէ յեցած Ղազար Փարպեցիի վկայութեան վրայ, որով ան Շապուհ արքային կը վերագրէ Վուամշապուհի Հայոց թա- գաւոր կարգուիլը, յաջորդելով իր եղբոր՝ Պոսրովի: Բնականաբար այս Շապուհ արքան կը նկատուի Շապուհ Գ. (384-388), որուն օրով տեղի ունեցաւ Հայաստանի երկուքի բաժանումը, եւ Պարսից բաժ- նին վրայ թագաւոր կարգուեցաւ Պոսրով:

Թէպէտ Գրոց գիւտի թուականին քանի մը տարուան կանխումով կամ յարադրումով՝ ո՛չ անոր արժէքը կը փարձրանայ եւ ո՛չ կը նուա- զի, սակայն հոս նկատողութեան առարկան Կորիւնի բնագրին օղ- տադորժումի եւ պատմական իրողութեան մը քննարկի եղանակն է, եւ քնահատումը՝ պատմական այլեւայլ աղբիւրներու, որոնք միեւ- նոյն դէպքին տարբեր պարագաները կ'աւանդեն: Մենք առիթը ունե- ցած էինք այս հարցերու մասին յայտնելու մեր տեսակէտը վարք:

1. Մ. ՄԻՆԱՍԵԱՆ, Կորիւնի գրքի ձևն երկուս» եւ վերջաբանը, «Հանդ. Ամս.» (97) 1983, էջ 305-314:

Ս. Մեքսոպ Մաշտոցի ուսումնասիրութեան մէջ, հրատարակուած նախ «Բաղմավէպ»ի մէջ<sup>2</sup>, ապա առանձնատիպ հեղած :

Սակայն այս ուսումնասիրութեան կարծես անձանօթ մնացած են երկու յարգելի բանասէրները, որով հարկ էլը տեսնենք կրկին անդադադառնալ արդէն իսկ անգամ մը տրուած լուծումներուն, այս անգամ տարբեր տեսանկիւնէ դիտելով :

Գրոց գիւտի թուականի խնդիրը, ինչպէս վերեւ տեսանք, կը հիմնուի Վոսմաշապուհի գահակալութեան թուականին վրայ. ուստի նախ քննենք այս հարցը : Պատմական սերեր հին աղբիւրներ անոր թաղաւորութեան շրջանը կը կապեն ժամանակակից պարսիկ կամ յոյն թագաւորներու հետ : Նախ Մովսէս Սորենացին, ապա Ղազար Փարպեցին եւ հուսկ Սեբէոսի եռանուն արքայացանկը :

Մ. Սորենացիի համաձայն, Վոսմաշապուհ իր եղբոր կը յաջորդէ՝ Ծապուհ Բ. Երկայնակեաց արքային օրով (307-379), որ իր որդին, Արտաշէրը, Հայաստան կը զրկէ գահընկէց ընելու Սոսրով թագաւորը, ամբաստանուած իր նախարարներէն, եւ «իտխանակ նորա կացուցանէ զՎոսմաշապուհ, եղբայր նորին»<sup>3</sup> :

Ղ. Փարպեցին ալ կը դրէ. «Իսկ իբրեւ մերժեալ լինէր Սոսրով ի թագաւորութենէն, խնդրէին Հայք ընդ Ծապուհ այլ թագաւոր իւրեանց . եւ նա հաւանեալ թագաւորացուցանէր նոցա զՎոսմաշապուհ, զեղբայր նորին Սոսրովու, յազդէն Արշակունեաց»<sup>4</sup> :

Հոսով Սեբէոսի արքայացանկին համաձայն՝ «Յամի ԺԴ սերորդի Արկաղեայ կայսեր եւ ի Զ. երորդի ամի Վոսմայ՝ Պարսից արքային թագաւորէ Հայոց Վոսմաշապուհ արքայ ամս Ը.»<sup>5</sup> :

Մ. Սորենացիի վկայութեան մէջ Վոսմաշապուհի թագաւոր կարգուիլը վերադրուած է Ծապուհ Բ. Երկայնակեաց արքային, ինչ որ յայտնի փխալմունք մըն է, որ առաջ կու գայ Պատմահօր կողմէն ժամանակագրական փխալ մեկնակէտէ մը՝ նկատմամբ Սասանեան արքաներու ժամանակակցութեան Բիւզանդացի կայսերու հետ : Այնպէս որ 15-20 տարուան տարբերութիւն մը ստեղծուած է յաճախ : Այս պատճառով Վոսմաշապուհի Հայոց թագաւոր կարգուիլը կը հանդիպի Ծապուհ Երկրորդի օրերուն (310-379) ու նաեւ Բիւզանդիոնի կայսեր՝ Արկաղիոսի (395-408) եւ Թէոդոսի (408-450) ժամանակներուն<sup>6</sup> :

2. Հ. Պ. ԱՆԱՆԵԱՆ, Վաք Ե. Մեքսոպ Մաշտոցի, Վենետիկ, 1966, էջ 319: Արտատպ. «Բաղմավէպ»էն, 1962, էջ 208-236. 1963, էջ 237-246. 1964, էջ 105-112. 182-190. 1965, էջ 6-13, 206-214. 1966, էջ 86-94, 161-167.  
3. Մ. ԵՈՐԵՆԱՅԻ, Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1881, էջ 509 (Գ, Ծ.) :  
4. Ղ. ՓԱՐՊԵՑԻ, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 13 (Ա, Բ.) :  
5. ՍԵԲԵՈՍ, Պատմութիւն, հրատ. ԱՐԳԱՐԵԱՆ, Երեւան, 1979, էջ 61 (ԳԼ Ե.) :  
6. Մ. ԵՈՐԵՆԱՅԻ, Անդ, էջ 521 (Գ, Ծ.) :

Մինչև Ղ. Փարպեցիի քով յիշուած Շապուհ արքան, որուն ձեռքով Վուսմաշապուհն Հայոց թագաւոր կարգուած է, կը համարուի ուսմանց կողմէն թէ ըլլայ Շապուհ Գ. (384-388), որուն օրով տեղի ունեցաւ Հայաստանի բաժանումը:

Այս ենթադրութիւնը ճիշտ չէ. որովհետեւ Ղազար Փարպեցիին հոս Մ. Խորենացիի ազդեցութեան տակ կը գտնուի եւ չունի ուրիշ հաւատարմագրութիւն: Ան Վուսմաշապուհի թագաւոր կարգուելը կը վերադրէ Շապուհ Պարսից արքային, որ ինչպէս ըսինք, Շապուհ Երկայնակեացն է կամ Երկրորդը: Եւ ասիկա Պատմաճօր քովն ալ, սխալ ժամանակակցութեամբ, ենթադրուած է ժամանակակից Բիւզանդիոնի Արկադիոս կայսեր, արդիւնք՝ իր սխալ մեկնակէտին:

Թէ Ղազար Փարպեցիին Մ. Խորենացիի ազդեցութեան տակն է՝ կարելի է նշմարել այնու որ ան իր Պատմութեան յանրաբանին մէջ կը գրէ: «Ընդ բազում ճառս մատենից առաջնոցն պատմադրացն անցի յետոյ ըստ յերկար ընթերցողութեան դո՛ւի ի նոցանէ գժամանակաց եւ զարուոց աշխարհիս Հայոց բազմադամի յեղափոխութիւնս»<sup>7</sup>: Այս հին պատմագրի ճեղքն է՝ անունով յիշած է Աղաթամաշապուհն ու Փաւստոս Բիւզանդացին եւ կորիւնի վարք Մաշտոցին: Բայց յայտնի նշաններ կան որ ան ծանօթ է Մ. Խորենացիին եւ Եղիշէին, որոնց անունները չի յիշատակեր: Անշուշտ անոր համար որ ինք մտադրած էր գրել Հայոց Պատմութիւնը այն տեղէն՝ ուր թողած էին Աղաթամաշապուհն եւ ապա Փաւստոս: Ասոնք պատմած էին Մեծն Խորովէն սկսելով մինչեւ Հայաստանի երկուքի բաժանումը: Իսկ ինքը այս թուականէն կ'ուղէ շարունակել իբրեւ երրորդ պատմութիւն: Այս ծրարին մէջ չէին կրնար մտնել ո՛չ Մ. Խորենացիին եւ ոչ Եղիշէի պատմութիւնները, որոնցմէ մին ամբողջական Հայոց Պատմութիւնը դրած էր, եւ կ'աւանդէր Հայաստանի երկուքի բաժանումին յաջորդող դէպքերը՝ իբրեւ մաս իր Հայոց Պատմութեան: Իսկ Եղիշէի գրութիւնը միջանկեալ չըլնանի մը Պատմութիւնն էր, զոր Ղազար պիտի պատմէր՝ լրացնելով ականատեսներու վկայութիւններով:

Արդ, Մ. Խորենացիի ազդեցութիւնը կամ ներկայութիւնը Ղ. Փարպեցիի Պատմութեան Ա. դրուագին մէջ երկու նշաններով յայտնի է: Մէն՝ երբ Արշակ Գ. Հայոց թագաւորի Յունաց բաժինը անցնելուն առթիւ կը խորհրդածէ նման Խորենացիի ըսածներուն: Այսպէս Մ. Խորենացին կը գրէ. «Այլ լաւ համարեալ նուազ կողմանն տիրել եւ ծառայել զբիստոնեայ թագաւորի, եւ ոչ յորովից իշխել եւ մտանել ընդ լծով հեթանոսութեան»<sup>8</sup>:

7. Ղ. ՓԱՐՊԵՑԻ, ԱԳՊ, էջ 2 (Ա,Բ.):

8. Մ. ԽՈՐԵՆԱՑԻ, ԱԳՊ, էջ 439 (Գ, ԽԲ):

Ղազար Փարպեցին նոյնը կը կրկնէ իր բառերով. «Լաւ համարեցաւ երթալ զհետ սուղ սակաւ բաժնի յերկիրն հաւատացեալ, եւ կալ ի հնազանդութիւն յունաց թաղաւորին, քան թէ կալ ի փոփոկ դաւառի աշտրիսի վախիլչութեանց եւ տեսանել զօրհանապաղ դաշտանումն հաւատոց...»<sup>9</sup> :

Երկրորդ նշանը մուրացածոյ բառին գործածութիւնն է Գրոց պիւտի մասին խօսուած ատեն: Բառ մը որ Մ. Խորենացիի քով աւելի բնական տեղը կը գտնէ, քանի որ Դանիէլեան պերբու մասին խօսելով կ'ըսէ. «Տերեկացեալ պիտացին ոչ լինել բաւական այնու նշանագրօք ստօյգ հոլովել զհեգեհայ բառից հարկականաց հարներդարար՝ մուրացածոյիւն այնուիկ գծադրութեամբ»<sup>10</sup> : Հոս մուրացածոյ կը կոչուին Դանիէլեան գիրերը, որոնք բաւարար չեղան Հայոց լեզուի պահանջները գոհացնելու: Մինչ Ղ. Փարպեցին տարբեր պարագայի կը գործածէ սոյն բառը. այսինքն երբ կը խորհրդածէ ասորի եւ յոյն լեզուներու գործածութեան՝ եկեղեցիներու մէջ, Մաշտոց կը մտածէ հնարել հարերէն գիրեր. «Ձայս ի բազում ժամանակս զմտաւ ածեալ երանելի առն Մաշտոցի եւ փղձկեալ յանձն իւր, մանաւանդ պի գտն նշանագիրք հայերէն լեզուոյս, որով հնար է ինքեան ձայնիւ եւ ոչ մուրացածոյիւ բարբառով շահել զտղիս արանց եւ կանանց առ հասարակ յամենայն եկեղեցիս»<sup>11</sup> :

Ղազարի քով գիրերը չեն մուրացածոյ, այլ լեզուն, ասորերէնը եւ յունարէնը: Բայց յայտնի է որ իր յիշողութեան մէջն է Խորենացիի գործածած բառը, եւ անկէ տպաւորուած՝ հոս ինքն ալ նոյնը կը գործածէ:

Ասկէ կը հետեւի նաեւ թէ Շապուհ թաղաւորի անունն ալ, զոր Վոսմշապուհի դահակալութեան առթիւ յիշած է, Ղազար պէտք է առած ըլլայ Մ. Խորենացիէն:

Բայց ուրիշ փաստ ալ կայ որ Ղազար Փարպեցին Վոսմշապուհի դահակալութիւնը Շապուհ արքային վերադրած ատեն աչքի առջեւ ունեցած է Շապուհ Բ.ը: Վասնորի երբ կը խօսի Վոսմշապուհի մահուան վրայ, ըսելով. «Նկաց յետ այտորիկ թաղաւորն Վոսմշապուհ ամս բազումս, եւ հասեալ ի յերկար ծերութիւն վախճանեցաւ յանկողնի իւրում խաղաղական հանդիսիւ յաշխարհիս Հայոց»<sup>12</sup>, անմիջապէս կը յարէ. «Յետ այտորիկ մեռաւ եւ Շապուհ, արքայն Պարսից, եւ թաղաւորեաց Վոսմ որդի նորա, որ էր կրման արքայ»<sup>13</sup> : Բնականաբար այս Շապուհ արքան՝ երրորդն է, որուն որդին Վոսմ,

9. Ղ. ՓԱՐՊԵՑԻ, ԱՌ, էջ 11 (Ա, Ը.):  
 10. Մ. ԽՈՐԵՆԱՅԻ, ԱՆԷ, էջ 618 (Գ, ԾԲ.):  
 11. Ղ. ՓԱՐՊԵՑԻ, ԱՌ, էջ 14 (Ա, Ժ.):  
 12. ԱՌ, էջ 18 (Ա, ԺԲ.):  
 13. ԱՌ:

կը յաջորդէ հօրը: Բայց Շապուհ Գ. միայն չորս տարի թագաւոր եղած է (384-88): Ուրեմն չի կրնար այս Շապուհ արքան թագաւորեցուցած ըլլալ Վուամշապուհը, որ շատ տարիներ թագաւոր ըլլալէ յետոյ կը մեռնի նախ քան Շապուհ Գ.: Ուրեմն Ղազար Փարպեցին ալ Վուամշապուհի դահակալութեան թարծրացնող Պարսից արքան՝ Շապուհ Բ.ը կը նկատէ եւ ոչ երբորդը:

Ուստի սխալ է եւ անհիմն այն հաւաստումը՝ թէ «Ղազար Փարպեցու եւ Մ. Խորենացու Շապուհը չէր կարող լինել ուրիշ մէկը, քան Շապուհ երբորդը կամ վերջինը. որովհետեւ այդ անունը կրող առաջին Պարսից արքան դահակալել է 240-272. Իսկ երկրորդը կամ երկարակեացը 309-379»<sup>14</sup>: Այս փաստարկութիւնը կը զօրէ մերկայ պատմագիտութեան համար, բայց Խորենացին եւ Ղազար՝ սխալ ժամանակադրութեան հետեւանքով՝ աչքի առջեւ ունին Շապուհ Երկրորդը կամ Երկարակեացը: Կրնայ ըլլալ որ երկու հեղինակներն ալ շեղուած ըլլան երկու Շապուհ արքաները, որոնք իրարմէ հազիւ չորս տարի տարբերութեամբ թագաւորեցին, Արտաշէր արքայի (380-384) միջանկեալ դահակալութենէն ետք: Բայց երկու հեղինակներն ալ՝ այս շփոթութեամբ հանդերձ՝ նկատի ունին Շապուհ Բ.ը, որ դահի վրայ թարծրացուց մեր Վուամշապուհ թագաւորը: Եւ ասիկա արդէնքէ է Խորենացիին դործածած սխալ ժամանակադրութեան:

Ասորիկ ալ, Ժ. դարուն, հիմնուած Մ. Խորենացիի այս սխալ ժամանակադրութեան վրայ, նոյնպէս Շապուհ Բ.ը նկատի ունի՝ երկը զրէ Գրոց դիւտի թուականի մասին. «Եւ դոռաք հանդիպեալ յերկրորդ ամին Արտաշէր (380-384) արքային Պարսից զհինդերորդ ամն Վուամշապուհոյ արքայինն Հայոց, յորում Մաշտոցն երանելի... դամսիէլեան նշանադրօք զդպրութիւն ըստ հայրումս յօրինէր»<sup>15</sup>: Ուրեմն Ասորիկ ալ առանց շփոթելու երկու Շապուհները, անոնց միջանկեալ Ասորիկ ալ առանց շփոթելու երկու Շապուհներուն հաշուով կը նշանակէ Գրոց դիւտի թուականը՝ կապելով Վուամշապուհի հինգերորդ տարուան:

Բայց Մ. Խորենացիին եւ Ղազարէն դատ անցեալին մէջ ունինք տարբեր եւ անկախ աղբիւր մը, որ Վուամշապուհի թագաւոր կարգուելը կը վերագրէ ոչ թէ Շապուհ արքային, այլ Վուամ Կրմանի. «Վուամ Սերէոսի Երանուն արքայացանկին վկայութիւնն է, որուն համաձայն. «Վուամշապուհ թագաւորէ Հայոց ի Չ. ամին Վուամայ Պարսից արքայինն», այսինքն 392-3ի տարեշրջանին»:

Արդ, այս վկայութիւնը իր հաստատութիւնը կը գտնէ Մ. Խորենացիի այն վկայութեան մէջ, որով ան կը նշանակէ Վուամշապուհի

14. Բ. ՈՒՂՈՒՐԱՐԵԱՆ, Հայոց գրեթէ գիւտի տարեթիւր 393-մ է, «Սովետական Հայաստան», 1983, Թ. 5, էջ 28-31:  
 15. Ս. ՏԱՐՕՆԵՑԻ ԱՍՈՂԻԿ, Պատմութիւն Տիգրանի, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 74 (Բ, Ա.):

Թագաւորութեան տեւողութիւնը, թէ «Վրամշապուտյ Թագաւորեալ ամս քսան եւ մի մեռանի»<sup>16</sup>: Պատմադէտները համաձայն են Վրամշապուտի մահուան տարին 414ին դնելու<sup>17</sup>. որմէ ետք տարի մը Թագաւոր կ'ըլլայ Կրկին անգամ խոսրով, ապա Շապուհ որդին Յադկերտ արքային՝ չորս տարի, ապա երեք տարի անիշխանութիւն կը տիրէ, հուսկ վեց տարի Արտաշէս՝ վերջին հայ արշակունի Թագաւորը, որ 428ին գահընկէց կ'ըլլայ: Արդ, այս Թուակահանները պատմական ճշտութեամբ թուակահաններ ըլլալով, երբ Վրամշապուտի մահուան թուակահանն (414) հանենք անոր դահակալութեան 21 տարիները՝ կը հասնինք 393 տարուան, իբրեւ սկիզբ անոր դահակալութեան: Եւ ասիկա կը համարարտասխանէ Վրամ Կրմանի դահակալութեան վեցերորդ տարուան, որ Սեբէոսի վկայութեան հետ ալ կը զուգընթանայ:

Կայ նաեւ այս ճիշտ նկատողութիւնը՝ թէ Ս. Սահակի մահուան թուակահանը ստուգութեամբ ճշգրիտ թուակահան մըն է. այսինքն 439 Նաւասարդ 30<sup>18</sup>, որ այդ տարին կը համարարտասխանէր Սեւպո. 7ին, հինդշաբթի օր մը, ինչպէս Յայմաւուրքը կը նշէ եւ տոմարագիտական հաշիւները կը հաստատեն: Արդ, նկատի առած որ Մ. խորենացի անոր կաթողիկոսութեան տեւողութիւնը 51 տարի կը հաշուէ, կ'ունենանք 388 թուակահան՝ Ս. Սահակի կաթողիկոսութեան տևողութիւն տարին (439 — 51 = 388): Նոյն Պատմահայրը կը վկայէ նաեւ թէ Սահակ՝ կաթողիկոս վարդուեցաւ խոսրով Թագաւորէն, անոր երրորդ տարին: Ուստի խոսրովի դահակալութեան առաջին տարին պէտք է դնել 386-7 թուակահան: Եւ քանի որ Վրամշապուտի մահուան թուակահանը դիտենք թէ 414ին էր եւ անոր դահակալութեան տարիները 21 տարիներ էին, ուրեմն, առաջին տարին կ'ըլլայ 392-393 թուակահանը: Մ. խորենացին խոսրովի դահակալութեան տեւողութիւնը հինգ տարի դիտէ. եթէ 387էն հաշուենք՝ վրան հինգ աւելցնելով կը հասնինք 392ի. ապա թէ ոչ՝ պէտք է հինգը՝ եօթի վերածել (5 = 6). եւ այդ պարագային 386ին վրայ աւելցնելով եօթ տարիներ՝ կ'ունենանք 393 թուակահանը: Նոյն տարին ոչ միայն խոսրով դահակալութեան կ'ըլլայ, այլ նաեւ Ս. Սահակ, որ առանց Պարսից արքային հաւանութեան կաթողիկոս կարգուած էր: Ուրեմն այս միեւնոյն թուակահանին կարելի չէր որ Գրոց զիւտը տեղի ունեցած ըլլար: Մանաւանդ որ Մեսրոպ Մաշտոց ալ այդ թուակահանին դեռ նոր կրօնաւորական վիճակը ընդգրկած էր (392-3):

16. Մ. ԽՈՐԵՆԱՑԻ, Անդ, էջ 52 (Գ, ԾԵ.):

17. Յ. ԱՆՆԵԱՆ, ՔՅՏԱԿԱՄ տեսութիւն Հայ ժողովրդի պատմութեամ, Երեւան, 1957, Հտ. Բ, Մասն Ա., Գլ. ԺԴ, էջ 278:

18. ԿՈՐԻԻՆ, Վարժ Մաշտոցի, Երեւան, 1941, էջ 86:

ԿՈՐԻՒՆԻ ՎԵՐՋԱՐԱՆԸ

Նախ քան որոշելը Գրոց զիևտի Վժուախոնը եւ Վոամ շարունահի թա-  
 դաւորութեան վեցերորդ տարին, որ վերի ըստածնեքէն պիտի ըլլար  
 399 թուականը, կ'որքենք քննել անգամ մը եւս Կորիւնի վերջաբանը :  
 Վասնզի հարցին գլխաւոր կորիզն է՝ այդ վերջաբանը ընդունի՞լ թէ  
 մերժել : Մեզի համար անտեղի է այդ ժամանակագրական վեր-  
 ջաբանը անտեսել կամ մերժել անոր հարազատութիւնը պարզապէս՝  
 սրովհետեւ հոն թուական եւ քերտիանական սխալներ սպարած են :

Պատմիչներու լռութիւնը այդ վերջաբանի ժամանակագրութեան  
 մասին՝ փաստ չէ մերժելու անոր տոյժութիւնը . քանի որ լռութեան  
 բարձրապիսի պատճառներ կրնան ըլլալ, արդեւնք՝ մարդուս ազատ  
 կամքին :

Բ. Ուլուարբեան կը գրէ . «Մաշտոցեան մատենադարանում պար-  
 ուտող կորիւնեան ձեռագրերից միայն երեքը կարող են հարադասանալ  
 իրենց հնութեամբ . երկուսը (թիւ 3787, 3797) ԺԳ. դարէն . իսկ մէկը  
 (թիւ 3791) ԺԵ. դարէն : Այս երեքից ոչ մէկում ժամանակագրութիւն  
 կայ եւ ոչ ալ նրա հետքը»<sup>19</sup> : Յարգելի քանասէրը շատ շուտ եզրա-  
 կացութեան կը յանդի . որովհետեւ եթէ իր փաստարկութիւնը ճիշտ  
 ըլլար՝ Կորիւնի բնագրէն ուրիշ հատուածներ ալ զուրս պէտք էինք  
 հանել նոյն պատճառով : Արդարեւ յիշեալ երեք ձեռագիրները, որոնք  
 ճառընտիրներ են, եւ որոնց մէջ Մաշտոցի վարքը միայն զետեղուած  
 է, չունին ո'չ Կորիւնի երկար նախաբանը, եւ ոչ ալ վերջին երեք  
 հատուածները Իէ, ԻԸ, ԻԹ : Այս վերջինը (ԻԹ) ժամանակագրական  
 վերջաբանն է . բայց նախորդ երկուքը (Իէ, ԻԸ) Կորիւնի բնագրին  
 հարազատ մասերն են : Ուրեմն այս ձեռագիրներուն մէջ վերջաբա-  
 նին բացակայութիւնը փաստ չէ անոր անհարազատութեան :

Միեւնոյն քանասէրը կ'ըսէ նաեւ թէ ԺԲ. դարուն զրուած եւ Վե-  
 նետիկ 1854ին Սոփիքբի մէջ հրատարակուած Կորիւնի «ընտիր եւ  
 հարազատագոյն» ձեռագրում եւս ժամանակագրութիւնից ոչինչ  
 չկայ»<sup>20</sup> : Աս ալ չի փաստեր վերջաբանին անհարազատութիւնը, քանի  
 որ յիշուած ԺԲ. դարու Կորիւնի բնագրերը Համաոստ կոչուած խմբա-  
 գրութիւնն է, կատարուած՝ Կորիւնի Վարք Մաշտոցիէն եւ Մ. Սորե-  
 նացիէն առնուած քաղուածոյ տեղեկութիւններով, եւ որուն մէջ ըն-  
 դարձակ Կորիւնի Վարքէն շատ քան զուրս մնացած է, որոնք նոյն  
 պատճառաբանութեամբ պէտք էին անհարազատ կամ եկամուտ հա-  
 մարուիլ :

19. Բ. ՈՒԼՈՒԱՐԲԵԱՆ, Անդ, էջ 29 :  
 20. Անդ :

Նոյն Յարդ. բանասէջը կը սրտոճառարանէ՝ թէ Ղազար Փարպեցիէն սկսեալ մինչեւ Վարդան Պատմիչ, ոչ մէկ հեղինակ տեսած է (կամ լաւ եւս օգտագործած) Կորիւնի ժամանակադրութիւնը: Ասոր պատճառը մենք անոր մէջ կը գտնենք՝ որ անոնց համար Մ. Սորենացիի հեղինակութիւնը շատ աւելի բարձր եղած է քան ռեւէ ուրիշ մէկունը: Մէկ խօսքով լռութեան վաստը բանասիրութեան մէջ ընդունելի փաստ չէ եւ ոչ ալ բաւարար՝ մերժելու վերջաբանին հարապատութիւնը: Վասնդի մեզի համար անբացատրելի երեւոթ մըն է՝ որ ԺԵ. դարէն յետոյ կարելի անշատ ըլլայ՝ թէ մէկը շարտրէր ու կցէր Կորիւնի բնագրին այդպիսի ժամանակադրական հատուած, երբ սրտոճառ մը չկար նման ժամանակադրութիւն հնարելու եւ հարար տարի առաջ գրուած բնագրի մը վրան աւելցնելու գայն:

Ըսինք թէ հոն սարգսած են սխալներ: Անոնցմէ ամէնէն յայտնին՝ Վռամ արքային մականունն է՝ որ Դիսմնայ գրուած է, եւ զոր Արեղեան իրաւամբ կ'ուղղէ Կրմնայ ձեւին: Արդ, այս սխալն ինքնին փաստ է որ ԺԸ. սարքու ձեռագիրը օրինակուած ըլլայ Երկաթագիր հին ձեռագրէ մը, անմիջականօրէն կամ միջնորդաբար: Որովհետեւ նման տեսլ մը կարելի է քարտարել այնու որ Երկաթագիր օրինակին ԿՐՄԱՆԱՅ գրութիւնը դիւրաւ կրնար կարդացուիլ ԴԻՍՄՈՆԱՅ, քանի որ դրջին անձանօթ անուն մըն էր այդ անունը, եւ արդէն քանի մը տող անդին ալ նոյն անունը Կրմնայ ընդօրինակած էր: Ուրեմն այս վերջաբանը ԺԵ. դարէն շատ առաջ կը գտնուէր Կորիւնի երկաթագիր օրինակին մէջ:

**ԹՈՒԱԿԱՆ ՍԽԱՆԵՐ**

Կորիւնի վերջարանի ժամանակադրական տուեալներն ալ ունին թուական սխալներ, որուն հետեանքով խառնակ կամ անճիշտ հետեւանքներ կարելի է հանել: Բայց չէ կարելի անյատկացնել թէ ուրեմն Կորիւնը չէ եղել ժամանակադրական հատուածի «հեղինակը»<sup>21</sup>: Որովհետեւ մեր ունեցած Կորիւնի ձեռագիրները շատ ուշ ժամանակէ են եւ ամէնքն ալ միակ օրինակէ մը ծագած: Զարմանալի չէ նրման ձեռագրի մը մէջ թուական սխալներու ներկայութիւնը: Բանասիրութեան դերն է ուղղել, ըստ կարելւոյն, հեղինակին գրածը կուհելով ու վերակարգելով:

Մաշտոցի «նաւառք» կամ լաւ եւս կրօնատրարան վիճակին մէջ մտնելուն թուականը արտայայտուած է երկու կերպով: Նախ նշելով թէ մինչեւ անոր մահը 45 տարիներ անցած են: Եւ թէ այդ տարին՝ Վռամ Կրմանի չորրորդ տարին եղած է, որ կը համապատասխանէ

21. Անդ, էջ 27:

391/2ին: Արդ, Մաշտոցի մահուան թուականը ստորդ ըլլալով, կարելի էր շուտով տեսնել՝ թէ 391էն 440 քանի՛ տարի անցած է, այսինքն 49 տարի: Արդ շատ պարզ է որ քառասուն եւ հինգ ընթերցումը ախալի մը արդիւնք է, որ պէտք է ուղղել բնագիրը կարգաւորով. «Եւ արդ Վինի համար հասարոց երանելոյն ամք քառասուն եւ ինն»<sup>22</sup>: Հինգ ընթերցումը հասանարար յաջորդ երեսուն հինգին արձադասնքն է:

Հայոց դպրութեան կամ Գրոց գիւտի թուականն ալ նոյնպէս արտայայտուած է երկու կերպով. նախ՝ հաշուելով մինչեւ Մաշտոցի մահը՝ երեսուն հինգ տարի, զոր 440էն հանելով կ'ունենանք 405 թուականը: Իսկ երկրորդ կերպով ալ նշուած է իբր Յարկերտ Ա.ի ութերորդ տարին: Արդ ճշտելու համար թէ Յարկերտ Ա.ի ութերորդ տարին՝ ո՛ր թուականին է, չի բաւեր այսօրուան պատմագէտներու ստուգած թուականները առնելով հաշիւներ ընել, այն ալ՝ այդ թուականներու սկիզբը Յունուար մէկէն՝ հաշուելով: Այսպէս Յարկերտ Ա. ո՛չ թէ 399էն սկսեալ թագաւորած է, եւ ոչ ալ անոր ութերորդ տարին՝ 407 կը հասնի: Այլ հաշուի առնելու է՝ որ Պարսիկ թագաւորներու զահակալութեան տարին կը նշուէր իրենց քաղաքական շարժական տոմարին համաձայն, սկսելով իրենց Նոր տարիէն, ինչպէս էր Հայոց համար, որ կը գործածէին քաղաքական շարժական տոմարը՝ սկսելով Նաւասարդէն: Ասիկա այդ շրջանին Օգոստոս ամսուն կը հանդիպէր: Ուրեմն Յարկերտ Ա.ի առաջին տարին 398-9ին, Օգոստոսէ՝ Օգոստոս կ'երթայ: Եւ ութերորդ տարին ալ կը հանդիպի 405/6: Վերջարանի այն հաշիւը թէ «Ի դպրութենէ մինչեւ ի վախճան արքոյն ամք երեսուն հինգ»<sup>23</sup>, կը ճշտուի այնու որ Մաշտոցի մահէն, պատահած՝ 440ի փետրուար 17ին (կամ Մեհեկանի 13ին, Ս. Սահակի մահէն վեց ամիս յետոյ), երեսուն հինգ տարիներ հանելով կը հասնինք 405ի:

Մինչեւ ճոս մէկ սրբադրութիւն պէտք եղաւ, այն ալ քառասուն հինգը՝ իննի փոխելն էր: Բայց կայ երկրորդ ճշտելիք մը որ ոչ թէ վրիպակ է, այլ բտտերու պակաս: Այսինքն երբ ժամանակադրութեան երկրորդ ձևով հաշիւը կը կատարուի՝ յիշելով Պարսից արքաներու տարիները, Վուամի անունը եւ անոր տարիները ինկած են, եւ Արեղեան լրացուցած է 18 տարիներ անցնելով: Այսպէս՝ յետ յիշելու կրօնաւորութեան սկիզբի տարիէն մինչեւ Մաշտոցի մահը, հեղինակը կ'ըսէ. «Որք համարին այսպէս. թագաւորեսայ Կրմանայ Պարսից արքայի ամս վեց, եւ Յարկերտի ամս քսան եւ մի (...), եւ յառաջնուս ամի երկրորդ Յարկերտի, որդւոյ Վուամայ վախճանեցաւ երանելին»<sup>24</sup>:

22. ԿՈՐԻԻՆ, Վարք Մաշտոցի, Անդ, էջ 98:

23. Անդ:

24. Անդ:

Ինչպէս ըսինք, վաղապէսի մէջ առնուած կախման կէտերը՝ ինկած բառերն են, որ Աքեղեան լրացուցած է (եւ վաւախ ուքիւտամն) . անշուշտ հաշուելով 420-438, ինչպէս այսօրուան ժամանակագրութիւնը ճշտած է: Բայց այդ հաշիւը պէտք է ընել՝ նկատի առնելով մեր հայ պատմիչներու տւեցած տեղեկութիւնները, որոնց համաձայն կ'ընեն փրկեց հաշիւը յիշեալ հեղինակները: Այսպէս՝ այսօրուան պատմագէտները Վոսմ Կրմանին 11 տարի կու տան (388-399), իսկ Կորիւն եւ Մ. Պորենացի տասը տարի դիտեն: Նմանապէս Վոսմ եւ Վի համար այսօրուան պատմագէտները 18 տարուան դահակալութիւն կու տան (420-438) . մինչ մեր պատմիչները, ինչպէս Մ. Պորենացին, 21 տարուան շրջան կը վերագրեն: Կորիւնի վերջաբանն ալ առջ քսան մէկ տարիները կ'ենթադրէ, թէ եւ ինկած ըլլալուն համար՝ դայն չենք կարգար: Բայց ըլլա՛յ միա թաղաւորներու հետ եղած համադրութեան պահանջը, ըլլա՛յ նաեւ Նորայր Պողոսեանի ըրած ճիշտ անդրադարձութիւնը, կը պարտաւորեն այդ յաւելումը: Վանդի Ն. Պողարեան նկատել կու տայ թէ ինկած բառերը պէտք է լրացնել՝ եւ վաւախ ամս քսան եւ մի, որովհետեւ այս բառերուն իյնալուն կամ օրինակողէն անտեսուելուն պատճառը եղած պիտի ըլլայ քսան եւ մի թիւին երկրորդ անգամ կրկնուիլը<sup>25</sup>:

Կ'ըսուի նաեւ թէ Մաշտոցի մահը հանդիսած ըլլալով 440ի Փետրուար 17ին, «ուրեմն Յազկերտ Բ.ի երկրորդ կամ երրորդ տարում եւ ոչ առաջին, ինչպէս նշում է ժամանակագիրը»<sup>26</sup>: Հոս ալ Յազկերտի թագաւորութեան սկիզբը առնուած է միայն 438 թուականը՝ համաձայն ներկայ պատմագէտներու ստուգումին: Թէեւ Նէօրտէքէ, որ Սասանեան թագաւորներու թուականները ստուգած է, եւ սովորաբար անոր վրայ կը հիմնուին պատմագէտներու մեծ մասը, Յազկերտ Բ.ի դահակալութեան համար կ'ըտէ. «Բահրամի մահից յետոյ (438 կամ 439), թագաւորնց նրա որդի Յազկերտ Բ.»<sup>27</sup>: Արդ եթէ որոշ չէ թէ 438 կամ 439 է Յազկերտ Բ.ի առաջին տարին, իրաւունք ունինք, Կորիւնի ժամանակագրութեան հետեւելով, անոր առաջին տարին դնել 439-440, որով Մաշտոցի մահը ճշտիւ կը համապատասխանէ Յազկերտ Բ.ի առաջին տարուան, ինչպէս կը նշէ ժամանակագիրը՝ (եւ նաեւ Կորիւնի բնագիրը, ուր Մ. Սահակի մահը նշուած է Յազկերտ Բ.ի առաջին տարին: Եւ Ս. Սահակի մահուան թուականը ճշգրիտ թուական է, այսինքն 439 Սեպտ. 7):

25. ՆՈՒՍԵՐ ԵՊՍ., Կորիւնի ժամանակագրական վերջաբանը, «Արտ», 1962, Թ. 2-3, էջ 394:

26. Բ. ՈՒՂՈՒԲԱՐԵԱՆ, Անդ, էջ 27:

27. Թ. ՆԵՕԼՏԵՔԷ, Պատմութիւն Սասանեան Տէրութեան, Թրգ. Ն. ԳԱՐԱՄԵԱՆ, Վաղարշապատ, 1896, էջ 39:

Ուրեմն Կորիւնի վերջաբանի միւս հաշիւը լրացնելով կ'ունենանք․  
 «Որք համարին այսպէս․ Թաղաւորեալ Կրմանայ Պարսից արքայի ամս  
 վեց, եւ Յազկերտի ամս քսան եւ մի (եւ Վրամայ քսան եւ մի) եւ  
 յառաջնում ամի երկրորդ Յազկերտի որդւոյ Վրամայ վարձանեցաւ  
 Երանելին»<sup>28</sup> (6+21+21+1 = 49 կամ 440—49 = 391/2) :

**ԱՄՓՈՓԵԼՈՎ**

Մաշտոցի մահը՝ 440 Մեհեկան 13 = Փետրուար 17 :

Գրոց զիւտը՝ 440—35 = 405․ այն է՝ ութերորդ ամ Յազկերտի  
(405—8 = 397/8) :

Ակիզբ կրօնաւորութեան՝ 440—49 = 391․ չորրորդ ամ Վրամայ  
(391—4 = 387/8) :

Ժամանակագրութիւն Սասնեան քաղաւորաց  
ըստ Կորիւնի վերջաբանին

Վրամ Կրման՝ 387/8 — 397/8 ամս տասն (10)

Յազկերտ Ա․՝ 397/8 — 418/9 ամս քսան եւ մի (21)

Վրամ Բ․ (Ե)՝ 418/9 — 439/40 ամս քսան եւ մի (21)

Յազկերտ Բ․ 439/440... առաջին ամ Երկրորդ Յազկերտի :

Ահա այս Կորիւնի վերջաբանին ժամանակադրութիւնը, ուր  
 չկայ խառնակութիւն, այլ միայն ուղղելիք մը, «քառասուն եւ հինգ»ը  
 փոխելով «քառասուն եւ ինն»ի՝ իբրեւ «Ամբ հաւատոց սրբոյն միջեւ  
 ի վարձան»․ այսինքն 391+49 = 440<sup>29</sup> : Եւ լրացնելիք մըն ալ՝ «Եւ  
 Վրամայ ամս քսան եւ մի» : Ասով կ'ունենանք Կորիւնի ըրած հաշիւ-  
 ներուն ուղիղ պատկերը :

**ՎՌԱՄՇԱԳՈՒՀԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՏԱՐԻՆ**

Մեր պատմութեան մէջ առաջին եւ միակ անգամն է որ, շնորհիւ  
 Կորիւնի, կը նշուի պատմական դէպք մը Հայոց Թաղաւորին զահա-  
 կալութեան թուակաւորով, այն ալ Գրոց զիւտի նման պատմական դէպք  
 մը : Անշուշտ Մ․ Պորենային ալ յիշած է քանի մը դէպքեր Հայոց

28. ԿՈՐԻՒՆ, Անդ, էջ 98:  
 29. Այս փոփոխութեան նպատակը փաստ է վերջաբանին եզրափակելէ ետքը, թէ  
 Մաշտոցի կրօնաւորութեան սկիզբը եղած է Վրամ Կրմանի չորրորդ տարին,  
 իսկ Գրոց զիւտը Յազկերտ Ա․ի ութերորդ տարին : Ուրեմն երկու դէպքերու  
 միջեւ անցած են 14 տարիներ : Հետեւաբար Գրոց զիւտէն Մաշտոցի մահը 35+  
 14 = 49 տարի, որ է սկիզբ Մաշտոցի կրօնաւորութեան :

Թագաւորներու գահակալութեան տարիներով, ինչպէս Գրիգոր Լուսաւորչի՝ Թադէոսի աթոռը բարձրը եւ անոր յաջորդող կաթողիկոսներուն գահակալութիւնները: Իայց անոնք անցեալի պատկանող դէպքեր էին նկատմամբ Պատմահօր: Մինչ Կորիւն կը գործածէ արլայիսի թուական մը՝ իր կենդանութեան արդող եւ դահի վրայ եղած թաղաւորի մը անունով:

Պէտք է հոս նշել թէ Հայոց եւ Պարսից քով քաղաքական տոմարին թուականը կը հիմնուէր իշխող թագաւորին գահակալութեան տարիների վրայ, սկիզբ առնելով նոյն տարուան տարեմուտը կամ նոր տարին<sup>30</sup>: Հայոց քով Նաւասարդ ամիսն էր այդ, եւ Ե. դարուն Օրոստոսին կը հանդիպէր:

Գանք հիմար քննելու Վրամշարուհի թագաւորութեան սկզբնաւորութեան հարցը եւ ճշտելու անոր վեցերորդ տարին, երբ տեղի ունեցաւ Գրոց զիւտը: Ասիկա լուծուելիք հարց մըն է՝ քանի որ մէկ կողմէն Մ. Որոնեսայի վկայութեան համաձայն եւ նոյնպէս Սերէոսի եռանուն արքայացանկին վկայութեամբ, Վրամշարուհի պէտք է յաջորդած ըլլայ Ոսորովի՝ 393-4 տարեշրջանին, որով անոր վեցերորդ տարին պիտի ըլլար 398/9 թուականը: Իսկ միւս կողմէն ալ, Կորիւնի վերջաբանին համաձայն, Գրոց զիւտը տեղի ունեցած պէտք է ըլլայ 405ին, Յազկերտ Ա.ի ութերորդ տարին, որ պէտք է համապատասխանէ Վրամշարուհի գահակալութեան վեցերորդ տարուան: Արդ, այս երկու սրտմտկան վկայութիւնները փաստուած ըլլալով, հարկ է լուծում մը դռնել զանոնք հաշտեցնելու համար:

Այդ լուծումը առաջարկած էինք ժամանակին մեր յիշեալ ուսումնասիրութեան մէջ<sup>31</sup>, զանադանելով Վրամշարուհի գահակալութեան պաշտօնական թուականը, — որով ինք իրաւամբ Հայաստանի թագաւոր կը կարգուէր Յազկերտ Ա.ի ձեռքով եւ Ս. Սահակի միջնորդութեամբ, եւ այնու վը ստանար իրաւունք իր գահակալութեան տարին գործածելու իբրեւ քաղաքական տոմարի թուական —, նոյն Վրամշարուհի Ոսորովի յաջորդ կարգուելու թուականէն: Եւ Կորիւն, որ իր կենդանութեան տեղեակ էր Գրոց զիւտի դէպքին, վը յիշէր զայն այդ պաշտօնական թուականով:

Վրամշարուհի պաշտօնական գահակալութիւնը կը զատենք անոր Ոսորովի յաջորդ կարգուելու թուականէն: Վանդի այս պարագային Վրամ Կրման գահազուրկ ըրաւ Ոսորով արքան՝ անոր ինքնազլուխ գործունէութեան համար, պաշտօնէ գրկելով նաեւ Ս. Սահակը եւ այլ նախարարներ: Ուրեմն պատժական հանդամանքով Ոսոր-

30. A. CHRISTENSEN, *L'Iran sous les Sassanides*, Copenhagen, 1936, p. 166.

31. Հ. Պ. ԱՆԱՆԵԱՆ, Վարք Ս. Մեսրոպ Մաշտոցի, *Անդ*, էջ 464-487:

րով վար առնուեցաւ, եւ Վրամշապուհ յարժողեց Պարսից արքային ձեռքով, որուն քով ան պատանդ էր: Այս պատժական պարազաններու մէջ, պատիժ՝ որ ոչ միայն Սոսորոյի հանդէպ էր, այլ հայ արքունիքին կամ կառավարութեան դէմ, կը համարփինք թէ Վրամշապուհ Հայոց դահլիճ վրայ կը նստէր իբրեւ ենթարկ Պարսից արքային եւ հետեւաբար զրկուած՝ արքայական որոշ իրաւունքներէ: Այսպիսի պայմաններու տակ, նուազագոյնը պիտի ըլլար՝ իր դահակալութեան տոմարական թուականի հիմ չծառայելը:

Յագիկերտ Ա.ի գահակալութեամբ Ս. Սահակ յարմար պարազայ մը դտաւ անոր բարեացակամութենէն օգտուելով՝ վերստանալ Վրամշապուհի Հայոց յիշագաւոր ըլլալու պաշտօնական փրատուեցը, ինչպէս յարժողեցաւ Գահնամակը կարգի դնել տալ, եւ հայ նախարարներուն աւանդական կարգը վերահաստատել: Ս. Սահակ այնքան բարեկամացած էր Յագիկերտի, որ իր միջնորդութեամբ Յաղկերտ դադրեցնել տուաւ Պարսիկ քրիստոնեաներու դէմ մղուած հալածանքը:

Ուրեմն այս լուծումով կարելի է հաշտեցնել երկու տեսակ պատմական վիճակներ, եւ ենթադրելով որ Վրամշապուհի պաշտօնական զահակալութիւնը տեղի ունեցած ըլլայ Յագիկերտ Ա.ի երկրորդ տարին (399/400), ուրեմն անոր ութերորդ տարին ալ կ'ըլլայ Վրամշապուհի վեցերորդ տարին, այն է 405 թուականը: Մեսրոպ Մաշտոցի մահէն 35 տարի ատաջ:

Մեր այս լուծումին անուղղակի փրկումը կրնայ ըլլալ Ասողիկի այն վկայութիւնը՝ թէ Վրամշապուհ թագաւորեց ԺԵ (15) տարի<sup>32</sup>: Ասողիկ, որ այս գրուելին մէջ յայտնի կերպով կը հետեւի Մ. Սոբրեանցիի պատմութեան տուեալներուն, այս պարազային իրմէ հեռանալով (Պատմահայրը 21 տարի կու տայ Վրամշապուհին), 15 տարուան թագաւորութեան շրջան մը կը նշէ: Ուրեմն Վրամշապուհի մահուան թուականէն (414) հանելով 15 տարի, կ'ունենանք ճշտիւ անոր դահակալութեան Ա. տարին՝ 399/400, եւ վեցերորդ տարին կ'ըլլայ 405 թուականը:

**ԼԵԶՈՒԱԿԱՆ ԹԵՐԻՆՆԵՐ**

Կորիւնի վարքին վերջաբանին անհարգատուութեան նկատմամբ փաստ կը բերուին նաեւ անոր լեզուական թերիները: Այսպէս Մ. Մինասեան գիտել կու տայ թէ «Համար Հաւատոց»ի հաւատք բառը թարգմանուեր է կրօնաւորութիւն, թէեւ գրաբարի բառարաններուն ծանօթ չէ քառփն այս իմաստը, եւ թէ Հաւատք քառփն կրօնաւորութիւնը դաստիարան չէ<sup>33</sup>: Թէպէտ Նոր Հայկազեանն Բարաբարնը չունի

32. Ս. ԱՍՈՂԻԿ, Պատմութիւն Տիեզերակամ, Անդ, էջ 74:

33. Մ. ՄԻՆԱՍԵԱՆ, ԱՊ, էջ 311-312:

Հաւատք բառին՝ կրօնաւորութիւն նշանակութեանն ի նպաստ վկայութիւն, քաջց մենք մեր ուսումնասիրութեան մէջ այս մասին ալ անդրադասանալով, բերած էինք երկու վկայութիւններ Ե. դարու դրասկանութենէն: Մին Գանդրայի Ժողովքի, եւ միւսը Շահապոլանի կանոններէն:

Ահա Շահապոլանի Ժողովքին ԺԵ. կանոնը, որ կ'ըսէ. «Եթէ ոք ի հաւատս կացցէ կամ միայնակեաց կամ ի լինել, տղուսութիւն եւ զորութիւն պահել եւ կենացն յաւիտենից հասանել, ընդ ընկերս կացցէ...»<sup>34</sup>: Իսկ Գանդրայի Ժողովքի ԺԴ. կանոնը կ'ըսէ. «Կին որ թողուցու գայր իւր հետանալ ի նմանէ, տրպէս թէ ի հաւատս կացցէ, առանց կամաց առն իւրոյ... նղովեալ լիցի»<sup>35</sup>: Երկու կանոններուն մէջն ալ ի հաւատս կալ միայնակեաց կամ կրօնատր ըլլալ կը նշանակէ. ուրեմն հաւատք բառը ունի կրօնաւորութիւն նշանակութիւնը դասական գրաբարի մէջ, եթէ նոյնիսկ Հայկազեանի կամ այլ բառգիրքերու մէջ չէ անցած այս իմաստը:

Ուղիղ չէ անշուշտ «ի չորրորդում ամէն» բացատրութիւնը, զոր սակայն պէտք է ուղղել կամ ի չորրորդ ամէն, ինչպէս քիչ ետք եկող յութեանք ամէն բացատրութիւնը, կամ ալ ի չորրորդում ամին: Այս եւ նման սխալներ ձեռագիրներու մէջ դիւրաւ կրնան սպրդել:

Համար առնում. «Սա դասական բնութիւնը, կ'ըսէ Մ. Մ., քանի որ առնու անպայման կրաւորական տեռի է»: Բայց Հայկազեան բարձրիքը ունի այս բացատրութիւնը, թէ եւ վկայութիւն չի գերեր: Ամէն պարագայի կարելի է նորայր Բիւզանդացիի սրբազրութիւնը որդեգրել, դնելով «Եւ արդ առնու սկիզբն համարոյ...»:

Միւստեան ունի մերջին անդրադարձութիւն մըն ալ Կորինտի ձեռագիրներու մասին՝ թէ Արեղեան նկատի չէ առած իր հրատարակութեան մէջ Եզեանցի պատկանած եւ 1668ին գրուած՝ Պատմադիրներ պարունակող ձեռագիրը, որու մասին Ստ. Մալխասեանց կը խօսի Ասորիկի 1885ի հրատարակութեան յառաջաբանին մէջ, ինչպէս նաեւ Աղաթանգեղոսի 1909ի քննական հրատարակութեան յառաջաբանին ինչէն վրայ: Արդ հետաքրքրուելով երկու յիշուած տեղերուն մէջ եղած նշումներով, մենք տեսանք որ Ասորիկի յառաջաբանին (էջ ԼԲ-ԼԸ) մէջ արդարեւ այդ Պատմադիրքը պարունակող ձեռագրի մասին կը խօսուի եւ կը տրուի պատմադիրներուն ցանկն ալ, բայց բացակայ է հոն Կորինտի անունը եւ Պատմութիւնը, նմանապէս Աղաթանգեղոսի յառաջաբանին մէջ: Հուսկ փնտռելով այդ ձեռագրին վայրը, գը-

34. Հ. Ն. ԱՅԻՆԵԱՆ, Եսեպղիպոսի կանոնները, «Մխիթար Տօնադիր», 1949, էջ 159:  
 35. Լ. ԽԱՉԻԿԵԱՆ, Փոքր Հայքի առցիպոլան շարժումների պատմութիւնը (Գ. դար), Երեւան, 1941, էջ 106-7:

տանը որ ան կը դռնուկի Երեւանի Մարտոսեան Մատենադարանի 4584 համարին ներքեւ, որուն բովանդակութիւնը տրուած է Յուլիան Զեւազյացի Ա. հատորին մէջ, սիւն. 1240-41 (Երեւան, 1965): Հոս ալ չգտանք Կորիւնի անունը եւ ոչ Պատմութիւնը: Ուրեմն այս նկատողութիւնը կը կարծուի գոնէ բացատրութեան մը:

Գալով Դանիէլեան գրեթէ փորձի շրջանի մասին «ամս երկու» բացատրութեան, որ Կորիւնի բնագրին մէջ կը կարդանք, Մ. Միւսասեան կը համարի որ ան «եկամտտ ըլլայ եւ հետեւաբար դուրս հանուելիք. եւ ատոր իբր փաստ կը բերէ Յ. Գոլանջեանի դատած եւ հրատարակած Մ. Ստրեւացիի Պատմութեան մագաղաթեայ պահպանակ մը, ուր կայ այդ հատուածը եւ ուր Կորիւնի համար թէ փորձուցան կտորին պէս՝ կ'ըսուի Դանիէլեան գրեթէ համար թէ փորձուցան «ամս սակաւ»: Բայց այս ընթերցումին պահպանակը ունի «Տղայս ոմանս սակաւ»: Ուստի կ'եզրակացնէ թէ Կորիւնի մէջ «ամս երկու» ընթերցումը մտած ըլլայ Ստրեւացիի խաթարուած բնագրէն, մինչ հնադոյն մագաղաթը տարբեր ընթերցում ունենայու էր:

Այս հարցին մենք ալ անդրադարձած էինք մեր ուսումնասիրութեան մէջ, ցոյց տալով թէ մագաղաթեայ պատուիրակին ընթերցումները առ հասարակ անելի վատ են քան քննական հրատարակութեան պահպանածները. եւ հետեւաբար մագաղաթի հնութիւնը երաշխիք մը չէր անոր ընթերցումներուն հարազատութեան<sup>36</sup>: Հոն ցոյց տուած էինք ի մասնաւորի, թէ Պահարանակին վերոյիշեալ ընթերցումը քերականութեան անճիշտ էր. «Որոց առեալ եւ վեւաճելով ընդ նոսա եւ տղայս կատրէն անճիշտ էր. «Որոց առեալ եւ վեւաճելով ընդ նոսա եւ տղայս ոմանս սակաւ, տեղեկացեալ գիտացին...»: Թեւե՛ծ թայլ, որ կը նշանակէ, ըստ ՆՉ բառաբերին, կրթաւիլ, հրահանգուիլ, իբր չէզոք բայ՝ իր աներեւոյթ եղանակովը հայցական խնդիր չ'ատենր, այլ սեռաւոր, ինչպէս է քննական հրատարակութեան ընթերցումը: Որոց ուսեալ եւ թեւաճելով ընդ նոսա տղայոց՝ ամս սակաւ, գիտացին ոչ լինել թաւական»<sup>37</sup>:

Մեր ըսածներէն կը հետեւի թէ Կորիւնի բնագրերը կրնայ իր ներկայ վիճակին մէջ մնալ, ուղղելով գրչագրական ստուսախաբները, ուր կայ վիճակին մէջ մնալ, ուղղելով գրչագրական ստուսախաբները, ուր կայ վիճակին մէջ մնալ, ուղղելով գրչագրական ստուսախաբները, ուր կայ վիճակին մէջ մնալ, ուղղելով գրչագրական ստուսախաբները:

Զ. Գ. ԱՆԱՆԵԱՆ

36. Զ. Գ. ԱՆԱՆԵԱՆ, ԱճԳ, էջ 89-93:  
 37. Մ. ԽՈՐԵՆԱՅԻ, ԱճԳ, էջ 518, (Գ, ԾԲ.):

### Résumé

## LA DATE DE L'INVENTION DE L'ALPHABET ARMENIEN ET LA SIXIEME ANNEE DE VĀMŠAPOUH ROI D'ARMENIE

P. BOGHOS ANANIAN

Mr. Martiros Minassian publia récemment une note dans «Handes Amsohya» (1983, n. 7-12), reproposant la thèse selon laquelle l'invention de l'alphabet arménien aurait eu lieu en 393. Cette opinion qui prend comme base surtout le témoignage de Koriwn qui date l'invention de l'alphabet à la sixième année du roi Vřamšapouh, retient pour inauthentique l'épilogue de Koriwn.

Le Père Ananian avait déjà amplement débattu cette question dans sa *Vie de Mesrop Maštoc' (Vark' Sourb Mesrop Maštoc'i)*, mais Mr. Minassian, de même que Bagrat Ouloubabian, ne paraissent pas avoir connu cette étude.

Le Père Ananian reprend ici le discours sous un nouvel angle. Il souligne le fait que soit Xorenac'i que Łazar P'arpec'i confondent Šapouh II et Šapouh III. D'autre part la liste royale à trois colonnes dans l'histoire de Sebēos atteste que Vřamšapouh régna en Arménie dans la sixième année de Vřam, roi de Perse. Il faut encore distinguer entre le début du règne de Vřamšapouh comme successeur du roi Xosrov, détrôné par Vřam, qui priva aussi le catholicos Sahak de ses pouvoirs, et l'intronisation officielle de Vřamšapouh dans la deuxième année de Iazdéguerde I<sup>er</sup> qui, lui, restitua à Sahak son siège.

A la fin, l'auteur prend en considération les objections de caractère linguistique ou autres, mûes contre l'authenticité de l'épilogue de Koriwn. Certains traits qui sembleraient indiquer du point de vue linguistique une datation postérieure au V<sup>e</sup> siècle, trouvent leur collocation à l'intérieur du langage de cette époque. L'unique correction que le Père Ananian introduit dans le texte est de lire *k'arāsoun ew inn* au lieu de *k'arāsoun ew hing* là où Koriwn parle du nombre des années de Mesrop Maštoc' passées en religion.